

2570

66

24560

24561

24562

24563

24564

24565

24566

24567

84

P-24

10

2011

391.99

Հայոց Ա. Գ. Շահով Տիկին

ԵՐԵՎ ՔՍԱԿՈՀԱՏՆԵՐԻ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹՅՈՒՆ

(ՄԵԿ ԱՐԱՐ)

ԴՐԵՑ

ՍԱՐԿԱԲԱԳ

(Յարութիւն Տ. Մանավեան)



ՀՀ-1878

ԱՆՔԱՌԱԴՐԻԱ

Տպագր. Ա. ԳԱ.ՍԱ.ՊԵԱՆ

1923

23576-Ա.3

Հ Ա Տ Վ

Ն Ա Խ Ա Մ Ս ՈՒ Տ

Կեանը՝ ինմին կատակերգութիւն մըն և արդին իր
բազմազան երեւյթներով :

Կատակերգութիւններու նպատակն է՝ մարդկային յոյի
բարքերը բեմադրելով՝ ձաղկել եւ ուղղել զանոնի և այս-
պէս, բարոյական դասեր հանել անկ մեզ համար :

Սւելորդ պիտի ըլլար ուրեմն նոր կատակերգութեան մը
մասին խօսիլ են :

Մենի սոյն կատակերգութիւնը հրապարակ նետեղով՝ եր-
բեք յաւակնութիւնը չունինք Մօդիկոի մը և կամ Պարու-
եամի մը համբառին տրամադրու :

Սոյն կատակերգութիւնը, սակայն, ուրբան աղ բառն
բորբջի կամ գրիչի մը արդինը չէ, բայց եւ այնպէս ունի
իր առաւելութիւններն ու օգուտները, բարոյական ու ժիղ-
խական տեսակետով :

Հասարակութեան կը բողոքի ուրեմն, սոյն դոյզն
զործին զնահատրումը, առանց զովեսներ ակնկալելու :
Հ- Ը- Հ- ՀԵՂԻՆԱԿՐ

ԵՐԵՔ ՔՍԱԿԱՀԱՏՆԵՐԸ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

(Տեսարանը կը ներկայացնէ փառաւոր
նաւարան մը)

Ա Ն Զ Ե Ր Ը

ՃԱՇԱՐՄԱՆԱՊԵՏ	—	ԹՈՂԴԱՏԼԵԱՆ
ՄՊԱՍԱՀՈՐ	—	ԹՈՐՈՍ
ՄԵԼՔՈՆ	{	
ԴԱՍՊԱՐ		ՔՍԱԿԱՀԱՏՆԵՐ
ՊԱԴԱՍԱՄՈՐ		

Ճաշարանապետը առանձին նստած

Առանձին վաճառական մ'էի, չամիտի երեսէն սնան-
կացայ. վերջը յանձնակատարութեան սկսայ, տեսայ որ
զլուխ չպիտի կրնամ ելնել՝ ձգեցի, նպարավաճառի մը
խանութ բացի. Այս անգամ ալ վէրէսիէ (այսինքն ա-
պառիկ) տալով իմերս անիծուեցաւ և դարձեալ սնանկա-
ցայ. վերջապէս ստիպուեցայ այս փառաւոր ճաշարանը
բանալ՝ կաղանդի առաջին օրը: Մի՛ զարմանաք սակայն
երբ ըսեմ թէ՝ մինչև հիմա անօթի շուն մըն ալ չերեւ-
ցաւ փորը կշացնելու համար, որովհետեւ շնորհիւ Սահ-
մանագրութեան, քաղաքապետութիւնը շուներն ալ հիմա
վերցնել սկսած է փողոցներէն: Ի՞նչ ընելս ևս ալ չեմ
զիտեր, Փուրթունայէ բոնուած նաւապետի մը պէս շուտ-
րած մնացած եմ: Այսօր զիսուս մաղեն շատ ճաշարան
կայ... որ կողմը դառնաս «րէսմօրան» «րէսմօրան»
կայ... որ կարդաս խանութներուն վրայ, բայց զար-
մանալին հոն է որ անոնք ալ ինծի պէս առոտուընէ մինչեւ
իրիկուն օդ կըլլելէ զատ բան մը ըրած չունին... ասոր
ալ պատճառը ճօղոպրիստներուն օրէ օր շատնախն է,
ասանկներուն ապառիկ տաս՝ կերակուրդ կ'ուտեն, կ'ու-
տեն, դրամդ ալ կ'ուտեն. իսկ եթէ չիտաս՝ կերակուր-
ներդ կը հոտին և կը թափուին... Տեսնեմ ժամացոյցը

քանի՞ն եկաւ, օ՞՛հ, կէս գիշերը անցերէ և տակաւին մարդ չերեւցաւ, ասանկ երթալու ըլլայ նէ, հասկցուեցաւ, այս զրծէն ալ թոփ պիտի նետենք.... գոնէ սպասաւորս կանչեմ և մի քիչ տեղեկութիւններ առնեմ զործերուս վրայօք և մեռաքներս տէֆ ընեմ.... ծօ՛, Թօրո՞ս..., հո՛ս եկուր (սպասաւորը կ'ուշանայ), ծօ՛, քեզի կ'ըսիմ կոր չորեպապ, ո՞ւր ևս... ծօ՛ պոռալէն կոկորդս պատուեցաւ... տեսէք տակաւին կացերէ... հայ առաջակաւ հակաւ...:

(Սպասաւորը արտօրալով ներս կը մտնէ):

ՏԵՍԱՐԱՆ Բ.

Նոյն եւ սպասաւոր

Սպասաւորը. — Ծառայ եմ էֆէնափիմ:
Ճաշարանապետը. — Ծօ՛, աս ինչի՞ս ծառան ես, որ՝ երբ կը պոռամ, կը կանչեմ, տեղէդ անգամ չես շարժիր, կը քնանայի՞ր, ի՞նչ կ'ընէիր:

Սպասաւորը. — Ո՛չ, ասանկ հաւային հիչ մարդուն քունը կուզա՞յ որ քնանամ, մինակ թէ սանկ եան եկած էի, կերակուրներուն ճզզրդուքներէն վեր ցատկեցի: տեսայ որ խըլարդմային տակը առերէ, քիչ մը ջուր լեցուցի անմիջապէս:

Ճաշարանապետը (բարկացած). — Ծօ՛ վայ անամօթ վայ, աս ի՞նչ միւզէվիրութիւն է ըրածդ. ծօ՛ պառկած չէիր նէ ընտո՞ր եան կուզաս. հէլպէդ քունդ տարեր է քի անգին ալ խըլարդմային տակը առերէ:

Սպասաւորը. — Աման էֆէնափիմ, մի բարկանար, բոլորովին տակը առած չէր. աղուոր մը կարսիրեր էր, քիչ մը վրան ջուր լեցուցի քի բոլորովին չէրի:

Ճաշարանապետը. — Սանկ չըսի՞ս, է մէկալ կերակուրներուն ալ զոնէ նայեցա՞ր, անսնց ալ թէնձիրէնե-

րուն տակը չառնէ, դաթը խալայսըզ է ետքը բոլորովին կը ծակի:

Սպասաւորը. — Այդ մասին՝ հիշ մէռաք մընէք վարպետ, փա՛ռք Աստուծոյ, չնորհիւ թէրքօղին՝ ջուրերնիս առատ կը վազէ կոր, քանի կերակուրներուն ջուրը քաշէ, մէկ թարափէն հավըսէ ջուր կը լեցնեմ կոր:

Ճաշարանապետը. — Աֆէրի՞մ, ապրի՞ս, տեսա՞ր մի ես, հիմա աչքս մտար, հէլպէթ զիտես, միսին զինն ալ երթալէն բարձրանալու վրայ է. մէկ կողմէն նայէ որ միւշէրին առջև ոսկորի կտոր մը դնես, քիչ մըն ալ սալբալը ջուր, լմնցաւ գնաց. որովհետեւ հիմա գոխլ կայ, խնայողութեան դար է:

Սպասաւորը. — Անոր համար, ես ալ, հիմա ուրիշ խնայողութիւն մը կ'ընեմ կոր:

Ճաշարանապետը. — Ինչպէ՞ս:

Սպասաւորը. — Միւշաէրին աւելցած կերակուրները նորէն թէնձիրէներուն մէջ կը պարպեմ կոր:

Ճաշարանապետը. — Աֆէրիմ, էֆէյի իւշկիւզար ես եղեր, հիմա այդ խելքիտ հաւնացայ, ա՛լ աչքս մտար, քիչ օրեն ես ալ ամստականդ կ'աւելցնեմ. հիմա գնա սա կ'երակուրներուն լիսթան բեր աէ՛ անզամ մըն ալ աչքէ անցնեմ, նայիմ ի՞նչ կերակուրներ պատրաստած ես:

Սպասաւորը. — Հիմա (ու վազելով կ'երթայ):

ՏԵՍԱՐԱՆ Գ.

Ճաշարանապետը առանձին

Խօսքս պակաս մնաց, մոռցայ ըսել որ՝ այս ճաշարանին տարին 100 ոսկի վարձք կուտամ, բայց զես 100 փարա գրպանս չէ մտած. Սպասաւորիս ալ վրան, գլուխը, սողազը իմ վրայ ըլլալով՝ ամիսն ալ 2 ոսկի կը վճարիմ, զիտես թէ ան ալ մէկ փարա չարժէր... բայց

ի՞նչ ընեմ, ասկէ աղէկն ալ չը գտայ, անոր համար, ուշուղնեմ էյվալլան պիտի ընեմ իրեն... թէև լաւ զիտեմ որ պատրաստուած կերակուրները անոր եարամիշ կը լլան կոր... Տեսա՞ք եա, վիզը ճիշդ խողի վիզ դառած է, խելքը միտքը, առտուընէ մինչև իրիկուն ուտելու վրայ է, քանի խոհանոց կը մտնեմ՝ կը տեսնեմ որ միշտ բերանը կ'երերայ, այօղազ մը ունի որ՝ խողին պօդալլը քովը խալթ կերած է: Տեսէ՞ք, զնաց լիսթան բերելու, դեռ պիտի զայ, ո՛վ զիտէ ո՛ր թէնճիրէյին խաւախը բացած՝ զըխմլտմիշ կ'ըլլայ կոր: Շան սուռաթը վիս մոխիրի վրայ պիտի նստենէն... բայց չէ... միտքս զրած եմ, օր մըն ալ չնորհքով թէքմէ մը պիտի զարնեմ իրեն: Թող կորսուի երթայ զինուոր ըլլայ պարէմ աէ խելքը զլուխը զայ: ասանկ մարդոց՝ անանկ կը վայլէ:

Արդէն անանկ կ'երեւայ որ մենք այս գործին մէջ ալ թօփ պիտի նետենք, քանի որ սպասաւորիս նման ճողովիսթները շատցած են... բայց միտքս դրած եմ, եթէ այսօր թօփ նետեմ, վազը վարժապետ պիտի ըլլամ, որովհետեւ սէրմայէսփղ գէնաաթ է, կը բաւէ որ զօլալը օձիք մը դնեմ, ձեռքս պասթօն մը, բարեւ, Ասաուծոյ բարին՝ երկու տիրէմ կեղծաւորութիւն, կէս օխա խարդախութիւն, լմնցաւ զնաց, անկէ եաքը թըռինկ ամսաւկանս առի՞ մի, զլխարկու սանկ կը ծուեմ և կ'սկորիմ ասոր անոր քիթին խնդալ որ ինծի պէս էնայիին փարա կուտան, հա՛, հա՛, հա՛ (Կ'ակսի բարձրաձայն խնդալ): (Այս միջոցին ծառան ներս կը մտնէ):

ՏԵՍԱՐԱՆ Դ.

Նոյն եւ սպասաւոր

Սպասաւոր — (Կ'երեւի թէ օրթալքնը քէսաթ ըլլալուն վարգեախս խելքին եկած է:)
— Ահաւասի՞կ, առէ՞ք լիսթան (ձեռքը կուտայ):

Ճաշարանապետ. — Ծօ՛, մինչև հիմա ուր ճիհէննէմ եղած էիր:

Սպասաւոր. — Քիչ մը զործ ունէի աէ գուրս ելայ: Ճաշարանապետ. — Ծօ ի՞նչ գործ:

Սպասաւոր. — Կարեւոր պէտք:

Ճաշարանապետ. — Կարեւոր պէտք ի՞նչ է որ:

Սպասաւոր. — Կէսօրին քիչ մը խաշած ֆասուլս փիալի կիրած էի աէ...

Ճաշարանապետ. — Է՛, ե՞տքը:

Սպասաւոր. — Սանկ փորս սանճի մը մտաւ աէ... Ճաշարանապետ. — Է՛, շուտով ըսէ, ե՞տքը:

Սպասաւոր. — Ետքը, պաղըրսախներուս մէջ լնդհանուր մոլով գումարուած ըլլալով՝ կլորիւլթիւ մը կար:

Ճաշարանապետ. — Ծօ շան սուռաթ, ատոր համար դուրս կ'երնեն:

Սպասաւոր. — Այս՝ զործարան զացի:

Ճաշարանապետ. — Ասանկ չըսն՞ո որ հասկնամ. ծօ

չըլլայ որ գուն ալ զօլէսայէ բանուած ըլլաս և այդ պատճառաւ խանութիւ քառանթինայի տակ առնեն. ո՞վ ըստ քեղի քի առտուընէ մինչև իրիկուն էշու պէս զըլլալամիշ ըլլաս աէ, հիմա ալ ասանկ պարծենաս:

Սպասաւոր. — Զէ՛, էֆէնախմ, կէցէք որ աղուոր մը պասմեմ:

Ճաշարանապետ. — Ծօ պատմելիքդ պատմեցիր, ատամ լինչ մնաց քի պատմես:

Սպասաւոր. — Վարտիքիս ուշառուրը փախեր էր, մինչև մէջը անցուցի նէ հոգիս ելաւ:

Ճաշարանապետ. — Է՛ ա՛լ պէտք չունիմ. լոէ՛, լոէ՛ անամօթ, շատ մի խառներ հիմա հոսն ալ պիտի հանես: (Կ'ակսի լիսթան կարգալ բարձրաձայն) Խաւամա, Էկօթրէ, զըլարմա, փիլաֆ:

Սպասաւորը (Մեկուսի). — Թէքմիւ լափ ըլլան,
լափ, ուրիշ բան չկայ մէջտեղը:

Ճաշարանապետը. — Գարնը եարը, գուզու ժեպապը, բարլինան բավա:

Սպասաւորը. — Այսօր խամսին կը փչէ կոր հավա՛:
Ճաշարանապետը. — Բան մը մոոցուեր է հոս, առուր
նայիմ սա օգդս խալիմը (բարձրածայն) զապակ պասը,
ֆասուլիս բիյազ:

Սպասաւորը. — Միւտերի չըլլաէն ետքը, վար-
պիտ, իսրետինինի եազ:

Ճաշարանապետը. — Բարարէս, ժերեվիզ:

Սպասաւորը. (Երթալէն աչքիս եռուուրնախ կ'երե-
ւիս) — Վարպիտ, ապուրը չը մոռնաս:

Ճաշարանապետը. — Ապուրը ինչ է:

Սպասաւորը. — Զօրպա՛, չնս զիտեր:
Ճաշարանապետը. — Զօրպա չըսնս սըւոր քի ամէնք-
նիս ալ հասկնանք, սըւոր կերած ապուրը նայէ:

Սպասաւորը. — Տահա չիմիցաւ քի ուտեմ:

Ճաշարանապետը. — Զաթը քու խելքդ միտքդ ու-
տելու ետեւէ է:

Սպասաւորը. — Պատիւ կը պահանջնիմ:

Ճաշարանապետը. — Ա՛ռ սա լիսթան տէ տար մա-
սային վրայ գիր որ միւշտէրիները կարդան:

Սպասաւորը. — Փառք Աստուծոյ, հիմակուհիմայ
ճանձերէն զատ տրիշ միւշտէրի չունինք:

Ճաշարանապետը. (Ոտքի ելնելով և սպասաւորին
դառնալով) — Քե՛զ տեսնեմ, աչքդ բա՛ց, նայէ որ եկող
զացողներուն անանկ պօլ պօլ կերակուր չը լեցնիս, փա-
րանին ալ չառած օձիքնին թող չիտաս, քե՛զ տեսնիմ: (Կ'երթայ):

ՏԵՍԱՐԱՆ Ե.

Սպասաւորը առանձին

(Թօղախը ձեռքը առնելով կ'սկսի ճանձերը քշե՛)
Գը՛շ զը՛շ զը՛շ զը՛շ... ի՞նչ ալ աներես բաներ են, ազ-
բար, կը վանասն, նորէն կուգան, զըշ զըշ զըշ... Քէշէկ
այս ճանձերուն կէսին չափ միւշտէրի եկած ըլլային հիմա,
էհեա եղած էինք իրաւ որ:

Հիմա ձմեռ է տէ այսքան ճանձ կայ, հապա ամա-
ռո՞... տեսնենք ընտօ՞ր զլուխ պիտի ելնենք ասոնց հեա.
Էղախանաները մածիւն մը կը ծախսն կոր կ'ըսեն, չըւ-
լայ նէ անոնցմէ ծախու առնելու և հոս գնելու է որ
վրան փակին. ասկիկա խօլայ բան է, վազը կը նայինք
այդ գործին:

Է՛, չէք զիտէր ի՞նչ տանկալախ մարդ է վարպետու.
անցեալ տարի 100 ոսկի դրախոմայտլ աղջիկ մ'առաւ,
պարէմ բա՞ն մը ըլլայ առածն ալ, ի՞նչ է նէ, ան փա-
րայով մանիքաթուռայի խանութ մը բացաւ, ամէն օր
ալ խանութ՝ տարմ մը տեղը կառքով կ'երթար կուգար,
ոտքը զիսինը չէր գտէր, օրը երկու անգամ կ'ածիւուէր,
զիշեր չէր ըլլար որ թէշարօ չերթար, հիմա ալ պէտքի
ասկէ ելաւ նէ չիտակ թէշարօ զացած է նորէն, կնիկն
ալ անողին, ամէն չաբաթ նոր մօտա ֆիսթան կը չինչը,
երկու օրը անզամ մը նոր չափիսա կարել կուտար, չիֆ-
թէ չիֆթէ սպասաւորներ Փըւըլտախի պէս էթրափը կը
դառնային, ախսնողներն ալ կը կարծէին թէ վիքթորիս
թազուհին է և կամ Ալիօնին կնիլը: Մեղքէս լակոտ
մ'ալ ունեցաւ, ասոր համար ալ սիւտանաներ, տատա-
նիր բռնուեցան, տաելիքներուն հատը հիսապը չի կար,
իսկ Պօմարշէին մէջ խալալիք չը մնաց որ տուն չը կրէին,
անանկ ըրաւ որ առած թրախօմային տակէն մտաւ վրա-
յէն ելաւ ու վերջապէս թօփ նեաց, ետքն ալ իրեն պէս

Եշու մը վրայ երկու քիւֆէ բեռցուցած՝ սկսաւ տունէ
տուն հաց բաժնել, բայց ամէնուն ալ վէրէսիյէ տալով
դարձեալ թօփ նետեց, հիմա ալ այս ճաշարանը բացած է
որ խելքովը փարա պիտի վաստկի, բայց չի զիտէր որ
ինծի պէս էնայիները կը կշացնէ կոր։ Բայց նայինք
ասոր վերջը ի՞նչ պիտի ըլլայ։ Կարծեմ ասանկ երթալու
ըլլայ նէ շատ չը քշեր մէկ ժամէն թօփ կը նետէ արդէն.
այս ըսածիս համոզուելու համար՝ քիչ մըն ալ համբերե-
ցէք, դուք ալ պիտի զարմանաք թէ մարդ ընառն թօփ
կը նետէ եղեր։

Աչխարհի գործերուն մարդուս խելքը չի հասնիր.
տակաւ ին ամէնքնիս ալ ֆուռուններով հաց պէտք է ու-
անաք որ շատ բան սորվինք։ Տեսա՞ք եա, առառւընէ
ի վեր սիֆթամը չըրինք, պարէմ եկող զացող չը կայ
նէ, ես իմ փորս կշացնիմ. երթամ կերակուր բերեմ ու
նստիմ աստեղ փառաւոր մը ճաշեմ։ (Կ'երթայ և զալով
կ'սկսի անյաղաբար ճաշել և կ'երգէ)

Եիելք ունէի՞ր վարպետ դո՛ւն
Որ ինծի պէս պօշ մարդուն,
Ճաշարանդ յանձնեցիր,
Ես՝ հոս եմ, դուն՝ հոս կեցիր։

Ասանկ ալուոր տիւդ օղին,
Եիեն անիծեմ չը խմողին,
Ճատ մը կըսեն օգտակար,
Ես կը պարպեմ մէկ տակաւ։

Վայ պապանըն... այս տօլման
Հում մընացեր է լըման...
Վնաս չըներ բայց այսքան,
Ես կը մարսեմ հիմա ա՞ն...

(Կ'ու աէ)

Տեսա՞ք կարմընուկ այս զինին
Շամբանեայ է՛, չունի՛ զին,
Հետը կ'երթայ լաւ պիւֆաէք
Հիմա չուտենք ե՞րր ուտենք...
(Կուտէ)

Պոլ եազով մ'ալ՝ որքա՞ն լաւ
Եփեր է, ահս, այս փիլու՝
Պիտի ուտեմ չորս պնակի,
Որ բացաի ձեր ախորժակ։

ՏԵՍԱՐԱՆ Զ.

Սպասաւոր եւ երեխ զլսարկուուներ

(Մելքոն, Գասպար, Պալտասար ճաշարան կը մանեն)
Սպասաւորը (Տեղին ցատկելով) — Վարպետին աչքը
լոյս, եալլը միւշէրիներ եկան, հրամմեցէ՛ք, (սեղան
կ'առտջնորդէ զանոնք, որին զլսարկը, որին պաստօնը
կ'առնէ ձեռքերնուն և պատէն կը կախէ ու լիսթան կը
գնէ առջեւնին)։

Մելքոն. — Ա, ասիկ, հոս եկանք, ի՞նչ պիտի ընենք
սակայն։

Գասպար. — Ամեն տեսակ կերակուրներ ուտելով
փառաւոր տեսակէն փորերնիս պիտի կշացնենք։

Պաղտասար. — Գիտցած ըլլաք որ միլլիմ մը չունիմ

վրաս։

Մելքոն. — Ես նորէն թարիֆէ մը ունիմ։
Գասպար. — Եղայրներ, ի՞նչ կը մտածեք, հի-
մա փորերնիս կշացնենք, վերջը Աստուած ողորմած է։
Պաղտասար. — Ասառած վերէն իջնելով մեր կերած-
ներուն դրամը վճարելու չէ՞ եա։

Մելքոն. — Զէ, ասանկ չըլլաք, հիմակուընէ պէտք է

հնարք մը մտածենք, քանի որ որոշեցինք ձրի ճաշել այս զիշեր :

Դասպար. — Հէլէ փորերնիս կշտայնենք վերջը ստակ չը վճարելը դիւրին է :

Պահտասար. — Ուղենք չուզենք, ստակ չը պիտի վճարենք, քանի որ երեքնիս ալ կուտ մը չենք բռներ :

Մելինն. — Սպասաւորը կեցեր, ապուշ ասուշ մեղի կը նաչի, հրամանի կ'սպասէ, շուտա, հնարք մը մտածեցէք :

Դասպար. — Դիւրին միջոց մը ես խորհած եմ, միայն ինձի հետեւեցէք :

Պահտասար. — Շատ աղէկ :

Մելինն. — Ի՞նչպէս . . . :

Դասպար. — Ականջնիդ տնկեցէք որ ըսիմ. երբ լուտեսակէն փորերնիս կշտայնենք ու ստքի ելնենք՝ ես դրամը վճարելու կ'ըլլամ, դուն չես ձգեր դուն վճարելու կ'ելլնես, աս չը ձգեր. ան վճարելու կ'ըլլայ՝ ես չեմ ձգեր. դարձեալ ես տալու կ'ըլլամ, դուն կ'արգիլես, դուն տալու կ'ըլլաս, միւսը չը ձգեր. վերջապէս, մինչև վերջը առանկ կը շարունակենք և իրարու չենք ձգեր վճարել, ասանկով իրը թէ վէճ մըն է մէջներնիս կը ծազի, սպասաւորը ուզէ չուզէ պիտի միջամտէ. անկէ ետքը ես բան մը պիտի առաջարկեմ՝ դուք ինձի համամիս պիտի զըսնուիք և պիտի տեսնէք թէ ի՞նչպէս փառաւոր կերպով օձիքնիս պիտի աղատենք ասկէ :

Պահտասար. — Աշխարհի էն հրաշալի զիւտը :

Մելինն. — Աքանչելի խորազիտութիւն :

Դասպար. — Օ՞ն, ուրեմն ալ հանդարտ սրտով և ապահով կերպութները կրնանք ապապրել (լիսթան ձեռք առնելով կ'սկսի կարդալ) — Խաչլամա, հեօթքի, զըսարմա, փիլամ, գարնը եարբգ, գուլու-հեկապը ;

Պահտասար. — Ծո՛, գառնուկ ալ կայ եղեր :

Մելինն. — Այնքան անօթի եմ որ զառնուկ չէ դոմէչ մըն ալ ըլլայ պիտի ուտեմ :

Դասպար (Շարունակելով) — Բարինան թալասի, գապագ պասը, ֆասուլիա :

Պահտասար. — Եա՛, ֆասուլիա ալ կայ եղեր, ուրեմն լուծողականի պէտք չի կայ . . . :

Մելինն. — Արդէն ես ալ շարաթէ մը ի վեր խապսը եղած եմ, աս ֆասուլիան աղէկ րասթ եկաւ :

Դասպար. — Ամմա սապըրաըզ էք եղեր, անօթի գայլէրը գարձեր էք ինչ էք եղեր. հէլէ քիչ մը կեցէք սա լիսթան վիրջացնեմ :

Պահտասար. — Այդ լիսթային լմնալուն սպասենք նէ, մենք ալ ասղին կը լմնանք :

Մելինն. — Ճանըմ ձգէ որ կարդայ, կարելի է առան աւելի աղէկ բաներ կան :

Դասպար (Կը շարունակէ կարդալ) — Բարարէս, հերկիիզ, չօրպա : Հա՛, հիմա ալ կերակութները կրնանք ապսպրել. դուն ինչ պիտի ուտեմ :

Պահտասար. — Ես չօրպա մը, վրայէն գարնը եարբգ մը :
Գասպար. — Դուն, Մելքոն,

Մելինն. — Ես Ղըգարբմա մը կ'առնեմ էն առաջ. վերջն ալ կը մտածեմ :

Դասպար. — Ես մտածելու պէտք չունիմ, ամէն տեսակէն ալ պիտի ուտեմ, որովհետեւ առառուընէ ի վեր փորս տավուլ կը զարնէ կոր :

Պահտասար — Ի՞սո ալ զուռնա :

Մելինն. — Իմ ստամօթս ալ պասօ կ'ընէ կոր :

Գասպար (Պատառաքալը չիշին զարնելով) — Ինձի նայէ, կառու՞ն :

Սպասաւոր. — Հրամայեցէք :

Պահտասար. — Եկէք առաջ մէյ մէկ չօրպա խմենք ամէնքս ալ :

Մելինն. — Թող անանկ ըլլայ, հայտէ մեղի առաջ
մէյ մէկ չօրպա բեր:

Սպասաւորը. — Ալէ՛սթո, հէլէ որոշում առուին պէ,
այսօր էն քիչը մէյմէկ ոսկի պիտի զարնենք սա մար-
դիկներէն. մէկը Մանթաշօֆին, միւսը Ռոչիլտին, մէջ-
տեղինն ալ Ամերիկացի միլիօնատէրին կը նմանի կոր:
(Կ'երթայ):

Մելինն. — Պարո՞ն Գասպար, այսօր ուղածիդ չափ
կրնաս ուտել, քանի որ գուն խորհեցար ասանկ ձրի ու-
փառաւոր ձաշ մը տալ մեզի:

Գասպար. — Առանց մէկ կուտ վճարելու պիտի ու-
տենք, քիչ մը վերջը կը տեսնէք ու կը զարմանաք.
Հը մոռնամ ըսել թէ ճաշարանապեսը բոլորովին պիտի
ապշէն, իսկ սպասաւորը փայտ պիտի կորի:

Սպասաւորը (Ներս մանելով կերակուրները կը բերէ):
— Սհաւասի՛կ, հրամմեցէ՛ք:

ՏԵՍԱՐԱՆ Է.

Նոյնի եւ սպասաւորը

Պահտասար. — Այս չօրպան ալ այնքան տաք է որ,
կարծես թէ կրակի վրայ եփած են,

Մելինն. — Աճապարելու պատճառ մը չունինք, թող
քիչ մը պաղի:

Գասպար. — Բայց անզին ալ մեր ստամոքսները
կը պաղին:

Պահտասար. — Վնաս չունի, մենք ալ քիչ մը կը խօ-
սինք մինչև որ պաղի:

Մելինն. — Քակահատութիւնը իրաւ մհծ արհեստ է:

Գասպար. — Անշոշա, արդէն քսակահատները աշ-
խարհի է՞ն հարուստներն են, քանի որ ուղաճնին կրնան
ձեռք ձգել:

Պահտասար. — Եթէ չը բռնուին սակայն:

Մելինն. — Քաջութիւնը չը բռնուելու վրայ է արդին:

Գասպար. — Ես այս տարիքս եկած եմ, կրնամ ըսել
թէ աշխարհ կողոված եմ:

Պահտասար. — Եթէ այսօր ալ յաջողիք, այն ասեն
պիտի հաւատամ ըսածիդ:

Մելինն. — Հա՛, հա՛, հա՛, ըսել է զեռ կը կասկա-
ծիս թէ չպիտի յաջողինք:

Գասպար. — Բնա՛ւ կասկած մի՛ ունենաք, զեռ անց-
եալները բան մը ըրի, աշխարհ մաս խածաւ:

Պահտասար. — Պատմէ՛ առանենք, ի՞նչ է եղեր:

Մելինն. — Ականչս քեզի է (կ'սկսի ուտել), դո՞ւ
պատմէ՛:

Գասպար. — Կեցէք, ես ալ վորս կշտացնեմ որ ա-
խորժակով պատմեմ: (Բոլորը մէկէն կ'սկսին ճաշել):

Սպասաւորը. — Անօթի շուներու պէս կը լարիեն կոր
չօրպան. կ'երեւի թէ քառանթինայէն նոր ելած են ասոնք:

Գասպար. — Դեռ Աղամ Եւան չը ծնած, օր մը Ղա-
լաթիոյ կամուրջէն կ'անցնէի. մարդ մը ձիով կ'երթար
քովէս, կարծես թէ սատկած էշու վրայ նստած էր. ըսի
իրեն, բարեկամ, ձին անանկ չեն քշեր, վա՛ր իջիր որ
քեզի սորվեցնեմ: Ախմախը շիք հազուած հագուստներէս
խաբուելով՝ ձիէն վար իջաւ, և ես իսկոյն հեծայ ու-
մարակելով՝ ձիով միով անյայտացայ իր քովէն...Նիքօլա,
պիր տահա կէօրիւրսէն իքի օլա. մարդը հալէն կ'սպասէ
կոր որ պիտի վերագտանամ:

Պահտասար. — Իրաւ որ, ամիկա աշխարհի հօթը հրա-
չալիքներուն կարզը կրնայ գասուիլ. ես ալ ասկէ 71
տարի առաջ, օր մը, Բարիզի կզնաեան զոհարավաճա-
ռատունը մտայ:

Մելինն. — Աս ո՛րքան երկարադատում տեղ ես
մաեր, ազբակ'ր:

Պահտասար. — Պ ոմում չիմ ըսեր կոր, Ֆրանսայի

մայրաբազաքին՝ Բարիզի մէջ, Պուլվար աէ զիթալիէնի վրայ, Էղնասան վաճառատառնը մասյ անծանօթ օրիորդի մը հետ և մէկ ու կէս միլիօն ֆրանք արժակութեանը ագամանզալարդ մանեակ մը հաւնեցայ, անծանօթ օրիորդէն խնդրեցի որ քէմ մը հան սպասէ, որպէս զի մասակայ անզ մը ցոյց տամ աղամանդը, և կծիկը դնելով անզամ մըն ալ չերեցայ, ալ չեմ զիտեր թէ օրիորդը թնչ ըրին, բաւական զեզեցիկ էր:

Գասպար. — Ե՞ս ալ մեծ վարպետութիւն է իրաւ որ:

Սպասաւորը. (Այս մարզիկը անսպատճառ Բարիզին և կած են, անոր համար ուսելէ աւելի կը խօսակցին կար¹⁾)

Մելինն. — Ես ալ 1860ին, Սելաստարօլի մեծ պատերազմին արարին էր, որ մը Դալաթիայ Փօնսուիա խանը մասյ և ալիլրայի վրայ խարդախութիւն մը բանեցնելով՝ հրէա ուսելքէռ մը քսան հաղար սոկի առլաւութիւնցի և խոկոն Մարտիլիս փախսայ:

Սպասաւորը. — (Ասոնք անսպատճառ պանքէսներ ըլլալու են որ Գօնոօլիաի և պօրսացի վրայ կը ձառնես: (Մասենալով իրենց) Ուրիշ ի՞նչ հրաման ունիք, պարձենենք:

Մելինն. — Ինձի խրզուրմա մը բեր, սալցան պուտեսակէն:

Գասպար. — Գաւենը եարբ մըն ալ ինձի բեր՝ քովը բարարեսով :

Գալտասար. — Իմին մէտէս Դավան Տօմասի մը կ'ազէ կար, վրան թեր սրուցը չը մտանաս...:

Սպասաւորը. — Հիմա՝ անմիջապէս, այս վայրին, հայկական ուս մերելն ալ կը կամենա՞ք:

Մելինն. — Հայկական ուսմը ո՞րն է, իւլայր, մինք հսու պատերազմելու եկած չենք, մինակ փորինիս կը շացնելու:

Սպասաւորը. — Զեմ ստիպեր, ձեր կամքէն կալու ուսած է, աւելի ճիշդը ձեր ստամբաներէն...:

Գասպար. — Այս հայկական սումբը ո՞րն է:

Սպասաւորը. — Նուիու եամենիսին:

Գասպար. — Դուն վա՛զ անցիր ատ սումբերէն, վերջը քունդ չը անիր, գուն ինձի մէկ բարլինան քավասի մը բեր հէլ: (Սպասաւորը կ'երթայ կերակար ները բերելու:)

Մելինն. — Կեցի՛ր, կառսօն, լաւ անտակէն շամբանիս ունի՞ս:

Սպասաւորը. — Ամենաընտի՛ր տեսակէն:

Պաղտասար. — Ես սովորութիւն ունիմ ճաշին հետ միւնիւխի լաւ պիրա խմել...

Գասպար. — Դուն կառսօն, անոր պիրա բեր իսկ մեր երկուքիս ալ շամբանիսա...:

Սպասաւորը. — Շա՞ս ազէկ, զիսուս վրայ: (Կերպայ):

Մելինն. — Ամօթ չէ եա, ես ալ շամբանեայէն զատուրիշ ըմպիլիք չեմ կրնար խմել... թէս ժամանակ եղած է որ էշու չէս ալ զատ չեմ որ խմեմ, այնքան նեղ օրեր անցուցած եմ. այդ ասրբեր խնդիր է, հիմա անանկ կ'երևայ որ մեր այս զիշերուան հացկերոյթը շատ սուզի պիտի նոտի խեղճ ճաշտրանապետին:

Գասպար. — Ի՞նչ խեղճ պէ, խեղճը մենք ենք որ մէթալիկ չունինք զրառննիս, ո՞վ զիտէ, ան որքան մենիկ պէս յաճախորդներ սօթած է որ այս բէսմօրանը բացեր է. չը տեսա՞ք զինքը որ խոշոր փորջ վուած՝ վարը բացեր է. զիս ասած պէս կը չեմ անմիջակ աւելորդ զբամը մատած է անոր մէջ՝ որ այդ անիծնալ փորը մեծցուցեր է:

Պաղտասար. — Այս ճաշտրանապետը ես շատոնց կը ճանչնամ, զիս ինք այս ճաշտրանը չը բացած՝ վաճառական կան էր և յաճախորդներուն պակաս կերպաս կը չափեր, հաքը եաքը անանկ ելու. որ մէկէն ի մէկ թօփ նետեց,

Մելինն. — Սաոյզ կ'ըսէ՞ք կոր, անանկ է նէ այդ
խռիած ծերտնին թող այս անզամ ալ մեր երեսէն թօփ
նեաէ, ինչպէս ինք ուրիշն իրաւունքները յափշտակեց
նէ, մէնք ալ իրեն ընենք որ երթայ խելքը զլուխը գայ:
Գասպար. — Կարելի է կաթուածահար ալ ըլլայ,
ատ չենք զիտեր:

Պաղտասար. — Եենք իորերնիս կշտացնենք տէ,
ուզէ նէ թող անկէ եռքը հոգին ալ փէտ, ատ ալ մեր
փոյթը չէ: (Սպասաւորը ձիւրը բերելով սեղանին վրայ
կը դնէ):

ՏԵՍԱՐԱՆ Ը.

Մելինն. (Գիրին ժիշ վեր վերցնելով) — Օ՛, աղեկ
գինի կ'երեւայ կոր, մէյ մէկ հատ անկնինք:
Գասպար. — Այս պատուական չոմբանիայով կ'արմէ
որ մեր Երեւակ Զինակցութեան յոջողութեանը համար
բաժակ պարզենք:

Պաղտասար. — Ես ալ քէօփիւքիւ պիրայով կը
մասնակցիմ ձեղի:

Մելինն. — Ասանկ ձրի աել զաեր ենք, հոս չը խմենք
աէ ո՞ւր պիտի խմենք (կը խմեն):

Գասպար. — Բնա՛ւ հոգ մի՛ լնէք, ասանկ երթա-
ւու ըլլայ՝ տուկուին ճաշտանապեսին Փըշներն ալ
պիտի պարզենք:

Սպասաւորը. — (Վա՛յ սասկալի արարածներ, կը
աեսնէք կոր եա սա փիս ողուսդները՝ ջուրի աել չամբու-
նիս կը խմեն կոր):

Պաղտասար. — Մարդո չը խմած՝ զրծ չի կրնար
աեսնել:

Մելինն. — Ալքոլը մարդուս խոլին է արգէն... նե-
րիցք Պ. Գասպար, ամօթ չըլլայ հարցնել ամմա, զո՞ք
ձեր արհեստը ո՞ւր աել ե ո՞ր համալսարանին մէջ կտ-
տարելսպործած էք...:

Գասպար. — Աթէնքի յլեֆրիներու կիմնաղիօնին
մէջ, իսկ զո՞ւք, Պ. Մելքոն:

Մելինն. — Ես Ամերիկայի Բոլիբինիիրը դուէժին
մէջ, ուրկէ լիսանսիկի վկայական ալ առած եմ:

Գասպար. — Իսկ զո՞ւք, Պ. Պաղտասար:

Պաղտասար. — Ես Բարիզի պուլտաներուն վրայ,
չէք հաւատար նէ ահաւասիկ վկայական (ծոցէն խիստ
լուսոր թուզթ մը հանելով ցոյց կուտայ):

Մելինն. — Ազբա՛ր, չարշա՞փ է ի՞նչ է ատիկո...:

Սպասաւորը. — (Այս մարդիկը անպատճառ պահ-
քեւներ ըլլալու են որ պանքնօթներու հետ կը խաղան
կոր, հասկցուեցաւ որ մենք ասոնցմէ շատ գրամմեր պի-
տի քաշենք):

Գասպար. — Բարեկամ, Աթէնքի քէէֆթիներու
վկայականը թէե ասոր չափ խոշոր չէ, սակայն՝ աշ-
խարհի բոլոր վկայականները կը գերազանցէ. հոն քսա-
կահասները ասանկ չխանկ պատէն վեր կասուի պէս կը
մաքրցին:

Պաղտասար. — Ի՞նչ կ'ըսիս, զարմանալի՛ բան, նոր
կը լսեմ ասիկա:

Մելինն. — Ինձ ալ ահաւատափի կը թուշ չխոտակը:

Գասպար. — Օր մը փորձը ձեզի ցոյց կու տամ, հի-
մա մէյմէկ գինի խմենք հէլէ (կը խմեն):

Պաղտասար. — Ե՛, արիշ ի՞նչ պիտի ուտենք նացինք:

Մելինն. — Ան չէ ամա, սա՛ լիսթան անդամ մէն ալ
կարգայիր, հէլէ նայինք ի՞նչ կայ մէջը. շիտոկը ըսկուլ
ի՞մ փորս զիս անօթի է:

Գասպար. — (Ալիսթան ձեռք սունելով) Կարգամ մաիկ
ըրէք, բ սլուք կեօխախ, սիւրլան, եմկէ խատայիֆի,
ում խատայիֆի, բէլ խատայիֆ, բուլումպա բարլըսը,
այլու գօմբօսրօսը, բագլամա, իմբեկ նելվասը, բագսի, տօն-
տամազան նելվասը, գրզրինը խօսաֆը, գայթամ, տօն-
տուրմա:

Պահտասար. — Հայտէ նայինք, սա հրաշքդ ցուցուր այս զիշիր տէ (ժողովուրդը ցայց աւալով) սա մարզիկներն ալ թող բան մը անած ըլլան :

Մելինն. — Յոյսերնիս քու վրայ դրած ենք. վերը Աստուած վարը դուն :

Գասպար. — Քիչ մը վերջը պիտի տեսնաք. զողը զողէն գողացաւ, Աստուած տեսաւ զարմացաւ :

Պահտասար. — Սա մահալլէպին ալ լմացնեմ : Ետև խանիս ձեռք չը տուած սա՛ տեղէն դուրս ելլինք նէ՛ Զարխաբանին մամ վասելու պիտի երթամ :

ՏԵՍԱՐԱՆ Ժ.

Նոյն եւ Սպասաւորը

Սպասաւորը. (Մահալլէպին և սուրճիրը բնրելով) — Ահա՛ւափիկ :

Մելինն. — Մեր պարաքը ի՞նչ եղաւ :

Սպասաւորը. (Չեռքը թուզթ մը՝ կարդալով) — 49 պնակ կերակուր, 35 շիշ պիրա, 68 շիշ շամբանիս :

Գասպար. — Տահա տահա՞ :

Սպասաւորը. (Շարունակելով) — Մէկ ոչխար, երկու կով, երեք մանտա :

Պահտասար. — Եռհա՛, մանտա չէ՛, աէվէ է՛. (ընկերներուն գտանալով) Խլբա՛յրներ, մննք ե՞րբ այսքան կերակուր կերանք .

Մելինն. — Մենք զինքը խազբխամիշ ընկերիքէն, ան ելեր է մեղի խաղը նհանել կ'ուզէ :

Գասպար. — Ենչու պարապ տեղը կը յուզուիք, թող ուզածին չափ կարգայ, քանի որ դրամ չպիտի վճարենք՝ ի՞նչ հազ կ'ընէք կոր :

Պահտասար. — Կ'երեւի թէ սալօզը այդ կարեւ որ կէտը մոցեր է :

Սպասաւորը. (Բարձրաձայն կը զումարէ) — 4՝ 6 ալ 20, 5 ալ՝ 18, 6 ալ՝ 40, 8 ալ՝ 35, 9 ալ՝ 50, 1 ալ՝ 59, 4 ալ՝ 42, 5 ալ՝ 75, զբաշները իրաւ մոսցայ, ան չէ ամմա, քանի ոսկի եղաւ. հա՛, ա՛, 75 զրեմ որ չի մունամ... : Գալով զբաշներուն՝ 3 քափէ 10 ֆրանք կ'ընէ. համազումաբ 75 օսմ. ոսկի, 15 ֆրանք, 1 անդր կ'ընէ. համազումաբ 50 օրշ, 60 մանէթ, 100 մասք, 200 ոսկի, 2 քրիմից, 50 զրշ, 60 մանէթ, 100 մասք, 200 զուռոն, 2 երկու քնոս, մէկ մէկնոց, 10 լէյ :

Մելինն. — Հէյ, օ աէյիլ ամա, այս մարզը ի՞նչ հաշիւ կ'ընէ կոր :

Գասպար. — Կ'երեւի թէ պահապան դրած ոսկիներուն Փայիզը կը հաշուէ կոր :

Պահտասար. — Զէ՛ հանըմ, կովերուն, մանտաներուն հաշուը կ'ընէ, կոր թերեւս. Գոէտի կետնի պանդային աղէկ տիրէքթօռ կ'ըլլայ այս մարզը :

Մելինն. — Էյ, կատօն, որքա՞ն է եղեր մեր պարապը :

Սպասաւորը. (Եսրէն կ'սկսի կարգալ) — 75 օսմ. միրա, 1 անդիմական, 15 ֆրանք, 50 զրշ, 60 մանէթ, 100 մասք, շ(1) քուռոն, 10 լէյ :

Գասպար. (Ժողովուրդին նայնլով) — Ահա մենք մեր ընտանիքին մէկ ասրուան ծախսքը՝ ասանկ մէկ զիշեր ուան մէջ կը վատնենք :

Պահտասար. — Մեղի պէս ձենը ըլլիները ասանկ կ'ըլլան :

Սպասաւորը. — (Ենքնիրեն, եազմա չի կա՞յ, ես այս դրամը տմբուշտութեամբ իմ վարդեալս չի՞մ ասար...) գրամը

Գասպար. (Ոտքի ենելով և զրպանէն թուզթ մը հանկալ և ընկերներուն գտանալով) — Ահաւ ասիկ հիմա հանկալ և ընկերներուն զանալով) — Ահաւ ասիկ հիմա իբր թէ զրամ տալու կ'ըլլամ, զուն թեւէս բանելով չես ձկիր (զրպանէն պանքնօթ մը կը հանէ և զէսի կառչու ձկիր (զրպանէն պանքնօթ մը կը հանէ և զէսի կառչու մանը յառաջանալ կը ձեւացնէ, Պաղտասարը թեւէն կը բռնէ), սանը յառաջանալ կը ձեւացնէ :

Պաղտասար. — Ո՛չ, դուք մի՛ տաք, ես պիտի տամ
արդէն :

Մելինն. — Ի՞նչ կ'ընէք, ո՛չ դուն պիտի վճարես և
ո՛չ ալ ան . . . ե՞ս պիտի վճարեմ :

Գասպար. — Զէ՛, բնա՛ւ չեմ ընդունիր, այս զիշեր
դուք իմ հիւրերս էք . . . այէտք է որ ե՛ս վճարեմ ասկա
թէ ոչ չեմ ձգեր որ ասկէ մեկնիք :

Պաղտասար. — Անկարելի՞ բան է, ես պիտի վճարեմ :
Սպասաւոր. (Միջամտելով) — Ի՞նչ է վէճերնիդ,
կրնա՞նք հասկնալ :

Գասպար. — Ճանըմ, կերպակու բներուն զրամը պիտի
վճարեմ, չեն ձգեր որ վճարեմ :

Պաղտասար. — Անանկ բան չըլլա՛ր (Ճեռքը զրամնը
խօթելով), ահա ես անդիական մը ունիմ, ան պիտի
արեմ :

Մելինն. — Բնա՛ւ երբէք, չեմ ընդունիր, կառսօ՞ն,
չըլլայ որ փարա մը առնես, այս զիշերուան ձախքը
ամրողալին իմ վրայ է :

Գասպար. — Ասանկ խայտառակութիւն չըլլա՛ր,
ձգեցէ՛ք որ ես վճարեմ :

Պաղտասար. — Զեմ ընդունիր, կառսօ՞ն, այս եր-
կուքէն ստակ մը շառնես պիտի, հա՛, վերջը զէշ կ'ըլլայ :

Սպասաւոր. (Ժողովուրդին դաշնալով) — Ալլա՞ն,
ալլա՞ն, այս ի՞նչ փորձանք հանեցին ասանք զիստու այս
զիշեր (ու երեններուն գաւնալով) վճարեցէ՛ք ալ, որերնիդ
կ'ուզէք վճարեցէք :

Գասպար. — Ես այս զիշեր ինքոյնքս կ'ապահնենմ,
եթէ ձեզի մէկ ստակ վճարել տամ :

Պաղտասար. — Կրնաք նէ դուք ալ զրամ վճարեցէք,
ես ալ ինքինքս այս թալանէն կը կախեմ :

Սպասաւոր (Ժողովուրդին դաշնալով) Հասկցուեցաւ
որ այս մարդիկը իմ զիստու պիելու եկած են. (Երեններուն

դասէնալով) ինչո՞ւ իրար կ'անցնիք պապամ, երեքնիդ
ալ վճարեցէք, կը լմինայ կ'երթայ :

Մելինն. — Ի՞նչ, խելքի՞դ եկաւ, ետղմա չի կայ,
ասանկ երթալու ըլլայ նէ այս զիշեր փարա վճարել
չը կայ . . . :

Գասպար. — Ես չը հրաւիրեցի՞ ձեզի հոս . . . քանի որ
դուք իմ հիւրերս էք, ես պարաւուոր իմ վճարել այս
զիշեր . . . :

Պաղտասար. — Կ'աղաջնեմ, ատ վճարել բառը մէյ մը
ձեր մաքէն հանեցէք : (Այս միջացին աքաղաղը կը խօսի):

Սպասաւոր. — Կ'աղաջնեմ, երկու ժամ մնաց առ-
տուան, աքաղաղները խօսիլ սկսան, սա՛ գրամը վճարե-
ցէք որ խանութա գոյցեմ աէ երթանք . . . :

Մելինն. — Ես ո՛չ թէ մինչև վաղը առտու, այլ
տարին տասներկու ամիս ալ հոս պիտի սպասեմ՝ մը սնց
թող չը տալու համար որ այս կեր սկսուրներուն գրամը
վճարեն :

Գասպար. — Ո՛չ, ատանկ բան չըլլա՛ր, ո թէ մի-
ջոց մը զանելու է :

Պաղտասար. — Ի՞նչպէս . . . :

Մելինն. — Հսէ՛ ահսնենք, զործերնուո զալու ըլլայ
նէ կ'ընդունինք :

Սպասաւոր. — Փա՛ռք քեզ կատաւած (ասոնք խալթ
մը պիտի խառնեն ամմա, ակնանք, վերջը բարին ըլլայ):

Գասպար. — Բան մը խորհեցայ ես, կառսօ՞ն, կը
յուսամ թէ ամէնքնիդ ալ համամիտ կը զանսիք . . .
ակամ լոթով մը սա՛ աչքերդ կապենք, որերնիս որ ա-
ռաջ բոնելու ըլլայ, թող ա՛ն վճարէ այդ գրամը :

Սպասաւոր. — Տեսա՞ք մի հա, էն կարձ ճամբան
ատիկա է, ան չէ ամս այսքան ատենէ ի վեր խելքերնիդ
ուր եր . . . :

Պաղտասար. — Ալլէկ մտածեցիր ատիկա, ես կասա-
րելազէն համամիտ եմ :

Մելինն. — Իմ ալ ճիշդ միտքէս անցածն առ էր, ուշ
րիմ շուտով կապենք աչքերը :

Գասպար. — Շատ լաւ, և կուր նայինք, կառսօն,
ուզածդ եղաւ. (սեղանին վրայէն անձեռոց մը առնելով՝
հանգիստոր կերպով կը կապէ աչքէրը, իսկ Մելինն և
ԱՊատաստը կը ծիծաղին) :

Փակտասար. — Երանի թէ ես ալ կառսօն եղած
ըլլայի և աչքերու կապելով ինձի ալ դրամ տային :

Մելինն. — Տեսնենք որերն եւս եախայէն պիտի կըր-
նայ բանել այս մարզը :

Գասպար. — Հիմու... քիչ մը սպասեցէք, ամենքդ
ալ կը տեսնէք, հարկու մեկերնուս ոտքէն կը բռնէ (ու
կ'ակնարկէ ընկերներուն՝ զգուշութեամբ քիչ մը հետանալ) (Մելինն և Պատաստը իրենց ոտքերուն ծայրերուն վրայ
կոխելով՝ կամաց կամաց մի քիչ կը հետանան) :

Սպասաւորը. — Եղա՞ւ...

Գասպար. — Կեցիր՝ նայիմ... (Աչքերը կը զննէ).
Եղայր, աս քիթդ ալ որչափ խոչոր է, աչքերդ ատկէն
կ'երեւան կոր (լաւ մը կը կապէ), հիմա եղաւ, բայց քիչ
մը կեցիր որ ես ալ հետանամ (և ընկերներուն կը հետեւ) :

Գասպար. — Վերջացաւ, հոս եմ:

Պատաստ. — Ե՛ս ալ հոս եմ:

Մելինն. — Ե՛ս ալ մասային տակն եմ. (Կ'անցայտանոն) :

Սպասաւորը տռանձին

(Աչքերը կապուած՝ կ'ակի սեղանին շորջ դառնու.
աթուաները կը տառալէ, սեղանին վրայի շիշերը կը ըրչէ,
պնակները կը կոսրէ...) — Բայց ի՞նչ հարկ կար աչքերս
կապելու, բաց աչքով միթէ չէի՞ կրնար մէկերնիկ րըո-
նիւ, ի՞նչ որ է, ալ եղաւ ըլլալիքը... Կեցի՛ր նայիմ,
կորի՛լի է աս կողմերն են (տատամանկով) վայ շունչան-
որդի, աս ալ սեղանն է եղեր, դառնամ անանկ է նէ...
հո՛ս ալ մարդ չի կայ... ծօ՛, ո՞ւ բ էք... ո՞ր ծակը մատք...)

Ճայներնիւ հանեցէք անդամ մը որ զիտնամ... մէկ մը
աղայութեանս առանկ աչքկապուկ խաղած եմ, մէկ մըն
ալ հիմա, այս զիչեր կը խաղամ կոր... վարպետ չը
տեսնէր զննէ, պիտի կարօտէ որ խելքիս ելած է (կ'ոկոփ
գառնալ). աճապա մասային տա՞կ կը պահութած են ա-
գառնալ). աճապա մասային տա՞կ կը պահութած են ա-
գառնալ (կը ծուի և կը շօշափէ), վայ քէօթօղլուներ, հոս ալ
սոնք (կը ծուի և կը շօշափէ), վայ քէօթօղլուներ, հոս ալ
չը կան, կաստի պէս չորս ոտքի վրայ կը քալին,
ի՞նչ կ'ընեն կոր տասնք որ չեն բանուիր... կը գասնայ),
չակցուեցաւ որ առանկ երթալու ըլլալ, մինչև առառ-
չակցուեցաւ որ առանկ երթալու ըլլալ, մինչև առառ-
բան մը բանելիք չունինք: Աչքիս մէկը արզէն քէօ-
թօն մը բանելիք չունինք: Բայց չէ, էր, ասսնք բալորպին զիս քէօնցուցին... բայց չէ,
էր, ասսնք բալորպին զիս քէօնցուցին... բայց չէ,
հիմա մէկերնուգ մէկը անպատճառ կը բանեմ, հարկաւ
ձեռքէս աղասոելիք չունիք: պարէմ սանկ քիչ մը օլուն
խնդացէք որ ձայներնուգ համեստ թէ ո՞ր ծակը մատծ
էք... (այս պահանց պատահաբար կոթով աւել մը ձեռքը
կոթով և ասիկ բարթ եկաւ, հիմա ես այս
կ'անցնի), հա՛, ասիկ ապէկ բարթ եկաւ, հիմա ես այս
աւելին կոթով և կը չափիմ անսնց սկսորները և խերերնին
աւելին շունչանորդներուն: Հարկաւ այս աւելին կո-
կանիթեմ շունչանորդներուն: Հարկաւ այս աւելին մէկը
թին կը հանգիսպին իրենք և այն ատեն մէկերնուն մէկը
թին կը կոթով և աթուները իրար
ձեռք կը ձգեմ: (Աւելիը կը գաղցնէ և աթուները իրար
կ'անցնին, պնակները կը կոտրէ, որուն աղբուկներէն
ձաշարանաղետը անսիջուպէս վիր կը վագէ և ձաշարանը
կը մանէ, զարմացական երեւոյթով մը:)

Ճայնեափական. — Մենք օդդապան կը պահենք
ձաշարանաղետը. — Ճայնեափական կը պահենք որ սպասաւորս
կոր եղեր տէ՝ լուր չունինք. զիտնայի որ սպասաւորս
տասնկ աղուոր գերասանութիւն ալ զիտէ, ճաշարանին
մասնկ միտրոն մը կը վարձէի և աղէկ զրամ կը չանէի:
աեղ միտրոն մը կը վարձէի և աղէկ զրամ կը չանէի:

Ապասաւորը. — Հայ, ձայն մը եկաւ սու կորմէն
(գէպի այն կողմ կը վաղէ): Զայնդ անզամ մըն ալ հանէ
աենեմ: (Ճաշարանաղետը ևս ես կ'երթայ):
Ապասաւորը. — Աս աեղ կեցիր որ հիմա պիտի
բանեմ քեզի (կը յառաջանայ բանելու ու չը յաջողիր)
նորէն ո՞ր կորսուեցաւ այս շունչանորդին:

Ճաշարանապետը. — Հիշ ձայն չպիտի հանեմ, նայիմ որ որ նոպատակը ի՞նչ է որ ասանկ աչքերը կապած՝ ջաղացքի. Հորիի պէս կը գտնեայ . . . :

Սպասաւորը. — Հա՛, կարծես այս անդամ այս կաղմէն եկաւ ձայնը կիցի՞ր, մի՞ փալսիր, ձայնդ մէջ մընալ հանէ . . . :

Ճաշարանապետը. — (Զայրացած) Չօ՛ք չէ, խնդամ մի, բարկանաս մի, սասանհան ներսիզիէս կըսէ որ սա աթոռը բանէ խափային զարկ ու լշը փոէ սատելը, սա էտպիզին . . . :

Սպասաւորը. — (Ձայնին կողմը կը դիմէ):

Ճաշարանապետը. — (Ետ ետ կը քաշուի):

Սպասաւորը. — Հիշ կատկած չը կայ որ հիմա պիտի բռնմը եախայէզ :

Ճաշարանապետը. — Տեսնենք ո՞վ որի ևախայէն պիտի բանէ և գուրս նեաէ պիտի (բարկութենէն աթոռի մը վրայ կը նսաի): Վա՛յ խենդ քէօիէ օզլու վա՛յ . . . ի՞նչ ըսեմ, թիմարխանէծիին աչքը քէօնայ քի ասանկ սօփուղները օրթան ձգած՝ խելօքները կապած է . . . :

Սպասաւորը. — Ասոնք նորէն ճաշելու նոտան, ի՞նչ ըրին, հիմա ալ ձայներին սեղանին քովիէն կուզայ կոր, բայց ասոր սօնը ի՞նչ պիտի ըլլայ :

Ճաշարանապետը. — Եօլիւշես քէօորը պիտի ըլլայ . . .

Սպասաւորը. — Ես հիմա ձերին խերը կ'անիծնմ:

Ճաշարանապետը. — Հիմա կը սեսնես թէ ո՞վ որին խերը պիտի անիծէ :

Սպասաւորը. . . Ամմատա ստատնայ բաներ են եղեր որ չեն բռնուիր կոր (կ'սկսի հետզետէ ճաշարանապետին մօտենալ . . . :

Ճաշարանապետը. (Զայրացած, ա՛լ համբերութիւնը հատնելով) — Ծօ՛ կորսուէ առջեւէս, անսմօթ խայտառակ . . . :

Սպասաւոր. (Անմիջապէս վրան խոյտն ուլով) — Հը՛, իշմէ ասան' կը բանեն մարզը (ու վայրկեանին աչքերը բանալով), շո՛ւա, փարաները վճարէ տեսնենք, մատաճաշարանապետը. — Թո՛ւ (երեսին թքնելով), անտմօ՛թ սրիկայ, տահա կիցե՞ր ես, կորսուէ աչքիս առջեւէն, շո՛ւա . . . :

Սպասաւորը. (Զարմացած) — Վա՛յ պատպասընըն, շոնշանորդիները խարեցին զիս . . . : Աս լօստերը աչքերս կապեցին քի՞ որերնին բանեմ նէ անոնք պիտի վճարեն կերպակուրներուն զրամը, բայց երեքն ալ կորսուեր իսեր են :

Ճաշարանապետը. — Դաւն ալ աչքիս առջեւէն կորուէ է զնա կ'ըսեմ կոր, որի՞կայ (Ոպասաւորը զուրս կ'ենէ): զէյ վախ, իշմէ հիմա պիսս սլութիւն մաֆ եղայ, թօփ զէյ վախ, իշմէ հիմա պիսս սլութիւն մաֆ եղայ, նեակեցի նորէն, զնա՞ց: Հէյ անիծնալ ըլլաս, շոնշանորդին, ձամնեցիր (կը մարի կ'իյնայ):

(Վարագոյր կ'իջնին.)

ա

Ա Ե Ֆ Զ

